

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՇԱՆՏՐԻ

(Տես յէջ 301)

ԺԷ

Երասիսայ հովտին տեսարանը . — Ալղարայի կայաճը . — Ժամանումն ի Մեղրի . — Քաղաքին նկարագրութիւնը , բարք , սովորութիւնը , կիմայ և այլն :



րապսայ յատակը շրջապատուած ու
ամփոփուած է երկու դէմ առ դէմ
շրաբրաբերձ , ու ամէն բռսականու-
թենէ մերկ և արևու կիզի չերմութենէն
կիր զարձած խորտուրուս ժայուերէ : Եշ-
գերաց մրայ հազի նշմարելի ուղի մը՝ մեր
միակ ճանապարհն է , սահուն ու վտանգաւոր ,
նկատելով անդունդըը ուր սրոտաձայն շտուա-
մամբ կ'ընթանայ ջուրն :

Աստուածածորէն անդին կ'անհետանայ բռու-
սականութիւն , ու զգայի կ'ըլլայ՝ ժայուից ան-
դրագարձութեամբ անհանգուրժելի ստրութիւն
մը : Մեծեամեծ ծցյլ կրիայց , գեղեցիկ մալիցք
այս երեւակայութենէ կուրս միայնութեան
միակ հիւրեն են : Մերթ ընդ մերթ , իրամէ
բաւական հեռու հեղեղասից անկողիններէ
կ'անցնիք , որ ժամանակին զետին մէջ կը
փազեն , իսկ հիմայ ցամքած են :

Կանկ կ'առնունք Ալղարայի հանգուցին առ-
ջև , ուր սահմանապահ կողակը կան հսկելու
սու և պարսիկ երփիրներու մէջ խիստ յաճախ
հանդիպող մաքսանենգութեանց վրայ : Այս
կայանին մէջ որ կաւակերս բնագարձակ շէնք
մ'է , քանի մը ծառերով ի հանդիպոյ , ուստ
հազարապետ մը՝ որ հանգուցին զիսաւոր տե-
սուչն է , կը բնակի կնկանը և որդույն հետ :
Խիստ ախրական է այս պաշտօնատեարց կեան-
քը , և անհանդուրժելի արդարն եթէ գեթ
ընսանեկան կենաց քաղցրութիւն՝ կերպով
մը շենքմէ զայն : Այէն մէկ եօթն վերսու՝
այս կայաններն զրուած են : Ալղարայէ ետ-

քը , գետին միւս եզերքը կ'անցնինք որ նոյն-
պէս օձաքարամբը և կաւային թերթաքարերէ
ձեացած մայոք են՝ կարմիր աղիսի զիյնով ,
որոյ հետևանքէ անշուշա իրասիս ջուրց կար-
միր կերպարանիլը , իրենց սուր և մերկ
ծայրերը կը բարձրացընեն հրաստօր երկնքի
մը տակ : Տեղ տեղ աշուշնսոս զիմաց կ'եւ-
նեն աւազուութումքը՝ ծածկուած գեղեցիկ մո-
շենքօր , որոց հովանոյն ներքի կը հանգին
ահազին կրիայք (testudo mauritanica) և
օձը որ կը փախչին մեզմէ :

Ժամերով յառաջ երթալէն ետքը՝ ես ինքն՝ իրենս կը հարցընէի , թէ արգեօք մարդ-
կային բնակութիւն կը գանուի՞ այս տեղուանք ,
երբ ժայռերու կուտից միջէն յանկարծ զուրս
ելաւ հրացանով զինուած մաքսապետ մը , հա-
ւանականաբար իր պաշտօնման պահպանու-
թիւնն ընելով : Վնասակար զազանի մը երե-
ւոթիւն աւելի տպաւորութիւն ըրաւ վրաս այն
տեսիլը , ու յանկարծական շարժում մ'ըրի
որ կրնար իր անվտանգութիւնն հրաւիրել
վրա :

Ուր որ ծանծաղ է իրասին հան աւելի
արթնութիւն ու հսկողութիւն ցայց կու տան
պահպանուք . և մեծ յանգնութիւն ունենալու
են մաքսանենցք որ կը փորձեն գրեթէ ա-
նոնց աշքին առջև՝ լողալով զետէն անդին
անցնիլ ու պատակի :

Քիչ ատենէն կը տեսնենք բրնձի արտո-
րէք ու պարագներ , որ Մեղրի զիմացն եղող
պարսիկ գիւղի մը մասն են : Հոս իրասին խո-

տոր ընթացք մը կ'առնու, և յորմէ կը բաժանուինք Մեղրի երթալու համար՝ թագմաթիւ հօտը այծեաց կ'արածին ժայից վրայ բռունող խեղճ խոսին վրայ: Հաւ մշակուած ու ինսանլ ցանկապատուած շարք պարափաց կը ծանուցանեն մեզ, թէ կարուորմիւն ու նեցող ու զիւրակեցիկ գեղի մը մտերն ենք. և որ վերջապէս ամփիթատեր ձևով կը ներկայանայ: Տուներն լաւ կերպով կերտուած ու հանգիստ կը թուին, բայց աննկարազերից է աւանին ցամաց ու չոր տեսարանն, որ կարծես թէ շրջապատն եղող լերանց մասն է իր գործ գունոյի:

Պարտէզներն բաժին մօսն են՝ ցաղաքին ստորին կողմը՝ բնակչաց մին, Պ. Շայեանց, տանը մէջ ասպնջականնեց զիեզ, կարու դրւո գէպը մ'է մեր հոն ժամանումը, վասն զի ինչպէս յԱստուածածոր՝ նոյնապէս և ի Մեղրի ոչ իսկ ուս այցելուք կը հանդիպին. ուստի ամենք կը զիմեն առ մեզ, կը հարցընեն տեղեկութիւններ կը զինուեն ճանապարհորդութեան մէջ կրածներնուու վրայ: Օրագիրն արդէն մեր ուղեւորութիւնն ծանուցած ըլլալով, անհամբերութեամբ կը սպասեն մեզ, ու յուսով Հայատանին զիթէ մոցոցուած զեղերն հասնելու համար մեծամեծ դժուարութիւններ կրելնէս ետքը, շատ լաւ փոխարինուած կրնանք սեպուիլ մեզ ցոյց արուած սիրալիր ընդունելութեամք՝ ու երկրին ու ըրնակշաց ընծայած շահապրութեամբ:

Երամագէն ծագումն ընդունող Մեղրի գետին քովն է համանուն զեղն, անտառնի և ընտիր մեղերն համար այս անունով կոչուած: Ատեն մը աւելի մեծ աւան մ'էր՝ երեց թաղերու բաժնուած, յորոց մին հիմայ աւերակ, ու Ցամեւոյ հպատակ եպիսկոպոսի մը աթոտ:

Մետասաներորդ դարուն վերջերը պատմութիւնը կը յիշասակէ Արուսանց կոչուած իշխան մը, աէք Մեղրի քերդին. որուն Պարսիկ աիրեցին երկուասաներորդին մէջ. Հայր ութեստաներորդ դարուն փորձ մը ուզեցին ընել զանոնք վորնաելու: Բայց Նատիր շահի մահուընէն ետքը՝ Պարսից գէմ արուած պատերազմունք շատ թասեցին Մեղրիի, և որ վերջապէս հպատակեցաւ իսպահիմ խանի:

Մեղրիի բնակիչք ամէն տասեն հողականուն են իրենց վաճառականական գործունէւթեամբ ու յարմարութեամբ. և կը յաճախին երբեմն խտալից վաճառաշահ քաղաքներն, և մանաւանդ ի վենետիկ, ուր կը յիշառակուի իրենց ներկայութիւնը եօթնետան ուժուասն գարուց մէջ: Ամրան ժանձալ է Երամա աւանին ցոլերը, որով և զիւրին Պարփակասանէն հոն անցնիլը: Հասնելուու պէս՝ կը յաճախեն այցելուք. բայց թեթեւ արեւանարութիւն մը զգալում՝ կը փութամ հանզիլ:

19 յունիս. Մեղրի կանանց տարազը՝ ինչուան հիմա տեսածներէս քիչ մը կը տարբերի. բաց ու պայծառ գյոնք՝ աւելի ընտրելիք են իրենց աշքին, ուստի և աւելի յանձնա գործածուած: Կանայքը հողէ ասփորը ուսերնուն՝ կ'անցնին փողոցներու միջէն. հետերին կ'երթամ մինչեւ յազրիւոն, խորտուքորտ, սահուն և գժուարազնաց ճամբով. և կը զարմնամը թէ ի'նչպէս շեն գտնուած քանիք մի հոգի՝ հանդակասար ամուսինք որ հետամուա ըլլան շոկել տալու զայն:

Սակայն և այնպէս շատ նշանաւոր է իւ զական սեռը: Զազիւ երրէք հանդիպած են ինձ հաւասար գեղաշնորհ կերպարանք որպէս ի Մեղրի, և մանաւանդ այս աղբեր քոյլ՝ Աղքատ կանայքը և աղջկունք իրենց մանած ու հիւսած բրգեայ կապոյտ զեխսու մը կը հագնին, որոյ վրայ կը ձգեն կենդանի գոյնով գեղցեցիկ մետաքսեայ թաշկինակ մը, պշրանօց պատերլով անով իրենց թխացցն զլուկը: Իրենց փոքրիկ կաւէ սափորներով զորս այծեայ շուանով մը կը կապեն՝ արգարեւ հիացանք են:

Յուրութին պարփական է ամենայն ինչ ի Մեղրի, թէպէս վաթունուերկու տարուլունէ ի վեր Ռուսոյ անցած է: Ցունք մանր աղիսներով շինուած են. շորս կողմը որմապատ պարտէզք, որ ներքինը կը ծածկեն: Ունեմք կը վիստան ի փողոց, որմադիրը և հողակիրը որ կու դան ի Մեղրի աշխատելու, ուր հաւասարապէս կը զործածուին հայ և պարսիկ լեզուներ: Կիսամերկ և պղնձագոյնք զլուկնին բրդեայ կապոյտ կամ կարմիր պարզ թաշկինակաւ մը ծածկելով՝ տախական գեղե-

ցիկ նկարատիպ մը կը կազմեն տեղացի երակայն պատմումանաւորաց մէջ :

Գլխաւոր հրապարակին վրայ մեծ սօսի ծառ մը կայ, որոյ հովանույն տակ կու զան հանգչիլ և վայելել զդայութիւն տայցը և ծերութիք, Այս վերջինսներուն մէջ՝ ոսմանը, սեմական դրոշմք ազնուականք, ուղղաբերձը իրարու զկաղնիս՝ թէպէտ իրենց ձինակերպիկ հերք զիսոյ և երկայն մորուք վկայութիւնը են ծանրացած հասակին, մեծալսյելուզ ծանրութեամբ կը պարապին յոլորել զրուրդն :

Յետոյ այցելութիւն ըրինք եկեղեցւոյն, որոյ ներքին կազմակերպութիւն և զարդք, անշուշա պարսիկ արտեւսապիտիք մը՝ արգասիք է բոլորովին տղայական երեւակայութեան մը : Որոնց վրայ տեսնուած նկարք՝ կը ներկայացընեն Այրահամու զնհը, արդայութեան ու դժոխոց տեսարանք, և այն :

Անցանք ապա աենանել զգպրոցն՝ որ նոր շինութիւն մ'է, և ամենալաւ կերպով պատշաճ իր նպատակին: Չորս շնորհածկ, լուսաւոր և օղը մաքուր զասարանց՝ զեղեցիկ և մասամբ հովասուն գաւթի մը վրայ: Ռւդղիշ է զպրոցին նշանաւոր հայ մը, Աւետի Վաշեանց, օգնական ունենալով երեք երիտասարդք՝ յօրոց մին իր ուսումը ի Պարիս ըրած ըլլալով, շատ բնափր լեզուով խօսի փոնանիքէն: Բայրո ժողովրդեան թիւն է 900 հոգի, 167 ընանեաց բաժնուած. խակ ի պարոցին 60 տղայց :

Այս հեռաւոր աշխարհին, Երասխայ հովտին կիզի արեգական տակ, կարգէ գուրս փափաք մը կը աենուաէ յառաջադիմութեան, ախորժ ուսման, որ շատ զարմանալի և զովելի է, նկատելով իրենց նիւթական միջոցներու պակասութիւնը :

Պ. Աւետի Վաշեանց նախաճաշի կը բռնէ զմեղ. և այս առթուլ հրասիրած է բազմութիւն ազգականաց և բարեկամաց: Հետաքրննական ու զիսելու արժանաւոր երեցաւ ինձ սաւոցին կինը՝ որ հետեւելով վաղեմի և ժողովրդական սովորութեան որ նորահարսից լրատթիւն կը պատուիրէ ամսունութեան տաւաշին տարին բրանը ազգականաց զիմաց, ամենանը բերանը շրացաւ խօսք մը բռելու, թէպէտ իրենք ամենայն ազատութիւն տուրին:

այս կարգէ գուրս մեծարանաց ցոյցէն հրաժարելու, և տժգունութիւննին յայտնեցին ինձ :

Կէսօրուընէ մինչ ի ժամն երեք՝ քառասուն ասախճանէ վեր չերմութիւն կը բռնազատէ զմեղ առէն դուռ շելլ, և ես կ'օտուիմ հնն գտնուող կանանց չափակցութիւնը դիտելով: Երիսասարդ ու գնչուի նման թիսագյն ազախին մը՝ մազերը խանափնդոր և ահարենի կու զայ կարկինիս չափերուն ենթարկուելու, որուն վրայ մողական զօրութիւն մը կը նկատէ: Վարդենի է իր անունը, և արժանաւոր այդ անուան, որովհետեւ իր տասնութեց գարուններով ալ, փոքրիկ վայրենուելին՝ այդ ծաղկին շնորհըն ու թարմութիւնը կը պահէ :

Իրեն հասակակից ուրիշ օրիորդ մ'ալ կը ներկայանայ նոյն վախճանու: Հայոց մէջ յաճախ ահենուած զրոյմ մը ունի, տիսոր ու մեծ աշեգեր, անփայլ զայն, առաստութիւն հերաց, նշանաւոր գծագրութիւն, և բոլոր դիմացը վրայ տիսրական ծանրութիւն մը: Բայց երբ ժամանելու առիթ մը կուզայ, կարծես թէ սեաւ աշեգերն կը փայլին ու լոիկ բնին մէջ սպիտակափայլ ակունները կը աենուուին :

Մ'եկնելու ատեննիու՝ արկին Վաշեանց՝ հին ասղնեգործ բանուածք մը ընծայեց ինձ, տեղացոց զեղեցիկ աշխատութիւն մը, վասն զի հայունիք գործունեայ անարարը ըլլալէն զատ, նաև կը գերազանցեն ի գործուածն ասղնեգործ, համբերութեան և ընափր ախորժակի հրաշալիք արտադրելով :

Գիշերը ծանր էր, և մթնոլորտը լի եւ լիքրտութեամբ. ուսափ քիչ մը զովութիւն վայելելու համար Մատթէոս Շայեանցի պարագէն ապաստանեցանք, զմեղ հիւրասիրողին: և թզենեաց ու ծաղկալից նոնենեաց տակ առինք մեր թէյը: Խօսաերուն մէջ երկայն բայց անվաս օձեր կը վազվլուտէին:

Բլուրը որ կրկիսի նման կը շըջապատեն գՄեղրի, առիթը միանգամ աւերածոյ բերդի մը՝ որոյ սրմունք և աշարակը լերանց փոփախութեանց ենթակայ են: Այսարակը՝ որ վեց են թուով, ոսմանք բալորանենք են և այլք ութ կողմանի, իսկ որմունք չ կամ 1. 50 մետր թանձրութիւն ունին, ու երկարեկանի են կոս-

նաձեւ և գրիէթարդ, և ջրամբարը ունէին՝ զորս վարէն բերուած ջրով կը լեցրնէին :

Առաստոթիւն է, ի Մեղքի բերոց զինւոյ և բամբակի, նմանապէս թթենեաց, որովհետեւ երկրին զիխաւոր ճարտարութիւնն շերամարութիւնն է, տարին զրեթէ 4200 փուտ խոզակ հասցընելով :

10 յուշիս. Առաւուր կանուխ ամուսինս հողագործ աշխատաւորաց խմբով մեկնեցաւ Մ. Շաբեանցի կալուածոց մէջ նոր զտուած հին գերեզմանաստան մը մէջ պեղումներ ընելու : Երբ ինց զրազած է այս քննուաթեամբ, ջերմութենէ փախչելով կ'ապաստանիմ եւ պարտէզ մը ուր խան ի խուռն կ'անձին և կը պատզաբերեն որթը, գեղձենիք, թզենիք, նշենիք, սալորենի, ուռենիք, առնձենի, ինձորենի, գամնենիք և այլն : Ինձ կ'երկի թէ երկաւոր զրախան այս պարտիզին հետ քիչ մը նմանութիւն պիտի ունենայ, ուր ձեռք մը միայն երկնցընելը բաւական է ուզած պտուղը քաղելու : Անցի զովագին կոզմանք և հովանաստուեր տեղեր ջերմաշաբը 32 աստիճան կը ցացընէր :

Վեց գերեզման բանաբէն և անոնց մէջ զտուած հնութիւնը ժողվելէն եւարձ՝ պըզընձի զէնքեր և զարդի, կը բռնապատուինց հեռանալ, արեւահարութենէ վախնալով : Ի դարձին՝ ամուսինս առաս պաշար մը օձերու կ'առնու զոր քիչ մը վարձատրութեամբ ժողվեր բերեր էին փողոցի ազայք : Բայց այս սողունք այնչափ զարչելի են յաշ մնջիմանաց, որ պարոն Շանտր հազիւ կը յաջողի համողել վաճառանոցին մէջ գանուող թաթար կաթսայցագործը որ շիշերուն՝ որոնց մէջ պահուած են, բերանը յանձն առնու անազոյ գոցել :

Ամենէն աւելի զժնդակ ցաւը այս կող-

մերս ջերմն է, որ կը ճարտակի ի մերձակայս Երաստայ, ի բրնձենիս և յարտորէս բամբակի : Շատ յամախ են նաև աշացաց . և ինչո՞ւ զարմանալ, քանի որ բնակիչը շեն ուզեր կարևոր զգուշութիւններն ընել, և տարը սկսելուն՝ ամէնք, ընտանիք, որդիք և բարեկամք, իրենց տուներուն արտաքին ու բացօնթեայ սրահից մէջ կը փառին կը քնանան՝ զիշերուան և առաւուեան օրդյն վատասկար ազգեցութեան տակ : Կապոյս ու ծըխաշունչ ակնոցաց առասութիւն ունենալով հետերնիս, շատերուն օգտակար կ'ըլլանք...

Համաճարակ հիւանդութիւններէ ինպատելու համար, քաղաքապետութիւնը պարտք զրած է բնակչաց վրայ որ հասարակաց հրապարակի մէջ կրակի տան շերամադրմանութեան համար գրգածուած ցախասաննը :

Յունիսին անզին՝ Մեղքիի բնակութիւն անհանգուրծելի կ'ըլլայ . ժայռը կ'անդրապարձենն իրենց ջերմութիւնը, բուսականութիւն կ'անհետանայ, և բնակիչը ցանձութենէ ու այրող տաքսաթենէ փախչելով՝ կը ցրուին մերձաւոր լեռներն : Երեկոյեան անգանին ճաշը սեղանին շուրջը կը բարոք գմեզ, տան ճակարս եղող նուխանուոր ձեմելեաց վրայ . բազմաթիւ են կոչնականց և ուրախ, և երկնից վրայ առաջին աստղն որ կը փայլի՝ կարծեն թէ սրուան շերմութենէն կրած նեղութիւննիս կը մոռնանք : Երեկոյմը աւելի զուարժար լմընցընելու և ընտանեաց տղայքը զօսեցընելու զիտմամբ՝ ամուսինն հրարուեատական խաղեր կ'ընէ թէ յեծերը և թէ աղայքը զուարժացընելով : Եւ որովհետեւ երկորոյ օրուան մինչ ի միւս օթեւանն նանապարհութիւննիս երկար է և անհանգիստ, քիչ մը հանգիստ առնելու համար կը քաշուինք առանձնանալ :

(Շարայարելի)

